

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄԱՆԵԱՑ

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 14

Դ Կոյլարքը 1896



ԿՈՍՏԱՆԴՎՈՒԹՈՒՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատլ Ալի Հասանէօբ թիւ 20

1896

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Խմաստասիրուկան. ՆԵՐՍԵՍ Յ. Վ. ՓԱՓԱԶԵԱՆ
- 2 Քրիստոնեալրան 37 բուականին Զատիկն և նոյն տարանց Հրեական Պատերին սկզբնական սահմանն.
- 3 Բնուխոսական.
- 4 Մընողրատական գիտելիք.
- 5 Այլ և այլ.
- 6 ՎԱՐՔ Ս. ՄՈՒԵՔԱՅԻ. ԹԹՎԱՆՅԵՍ Վ. ԱՅԻԿԵՍՆ

Պ Ա Տ Կ Ե Բ

Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Եօթներորդ Տարի

Թիւ 14

4 Նոյեմբեր 1896

Ի Մ Ա Ս Տ Ա Ս Ի Ռ Ա Կ Ա Ն

ՀԱՀԱՏՔՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՌՋԵԻ

ԵԿ

ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՇՏՊԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ

Ա.

«Թէպէտեւ հաւատքն ի վեր է քան զբան, ստկոյն երեք հաւատոյ և բանին միջեւ իրական անհամաձայնութիւն չկարէ լինել, որովհետեւ միենայն Աստուած ող խորհուրդներն կը յայտնէ և հաւատքն կը հեղու ի մեզ, օժտած է մարդկային հոգին բարեկանութեան լուսով. Աստուած ինքողինքն չկորէ ուրանալ, և ո՛չ երբեք ճշմարիսն կարէ հակառակիլ ճշմարտին»

Տիեզերական Ս. Ժողով Վատիկանու

Բառից ողբալի գեղձմամբ ո՞րչափ անզամներ ըսուած են այս խօսքեր. «Մեր գարն վիլխոսփայութեան զար մ'է, հաւատքը բանականութեան կը հակառակի, չե՞նք կրնար ընդունիլ զայն, եւն. . .» Անոնք որ այսովէս կը խօսին, զիսմն արգեօք թէ ինչ կ'ըսմաւ Ըստ երեւութիւն ոչ միայն չեն ուսումնասուրած հաւատոյ նախնական ծանօթութիւններն, այլ եւ վիլխոսփայութեան եւ բանականութեան բառերն իսկ զոր այնքան յաճախ կը գործածին, չեն հասկցած բնաւ:

Կիկերոն կը ստհմանէք փիլիսոփայութիւնը. «Գիտութիւն աստուածային եւ մարդկային իրաց եւ անոնց պատճառաց :»

Թէուուր ժուֆուուա կը սահմանէ . «Փիլիսոփայութիւնն է ներքին մարդոյն բանաւորական գիտութիւնն իւր յարարերութեանց մէջ Աստուծոյ եւ աշխարհի հետ :

Բայ այլոց. «Փիլիսոփայութիւնն է գիտութիւն իրաց եւ վերջնական պատճառաց՝ բն սկզն լուսով ստացեալ :»

Հետեւաբար փիլիսոփայութեան առարկայն կը կազմեն մրտաւորական եւ բարոյական իրողութիւնք, տուածին ձմարտութիւնք, պատճառք, ոկզրտն եւ վախճանի խնդիրք, էակին հորկաւոր, էակին պատահական, աննիւթական, ազատ, բոլոր այն իրողութիւնք վերջապէս զոր կը ճանչնանք բանականա թեսն լուսով:

Մինչեւ հոս հաւատքն վախու բան չտնի չտա. ընդհակառակին մնեալիքս կ'ուրախանաց այս բացարութեանց մէջէն ընդհմարելով բոլոր այն պանծալի ծառայութիւններն զօր պիտի մատուցանէ իրեն մարդկային ընտութեան մի քաջայողի եւ կորովի զօրութիւնն: Բայց շարունակենք:

Ի՞նչ է բանականութիւնն, կը հարցնենք փիլիսոփայութեան. — «Բանականութիւնն է հոգւոյն այն բնական կարողութիւնն, որով կը զանազաննենք ձմարիտը ուսւաէն, եւ կը ճանչնանք իրաց պատճառներն եւ եղանակները :»

Միթէ անսահման եւ ամենատկարող չէ բանականութիւնն, — «Ո՛չ, մարդկային բանն սահման մ'ունի, եւ անկէ, անզին չկարէ անցնիլ. ուստի նախ չէ կարող հասկնալ անունը, եւ ոչ իսկ ունենալ բոլոր հունաւոր էակաց ամրողջական ծանօթութիւնն (connaissance adéquate): Երկրորդ խորհուրդներ կան ոչ միայն Աստուծոյ ներքին կենաց մէջ, այլ եւ մարդոյն եւ փիլիքական աշխարհին մէջ :»

Ի՞նչ է բանականութեան պարտքն ու իրաւոնքը զերբնական խորհրդոյ մ'առջեւ. — «Բանականութեան պարտքն ու իրաւոնքն է նախ քննել թէ Յայսութիւնն կարելի՞ է, երկրորդ քննել թէ սասոյզ ու ձմարիտ են այն ախտզաններն որովք Յայտնութիւնն կը ներկայանայ մեզ, այդինքն հրաշքները, մարդութեութիւնները, պատմական վկայութիւններն, եւն. : Երբ բանականութիւնն բոլոր իւր պահանջած փաստերն զանէ Յայտնութեան վրայ եւ համոզուի թէ արդարեն. Աստուծ է որ խօսեցաւ, այն տաեն ուրիշ բան չմնար իրեն, բայց միայն ընդու-

նիւ ամբողջապէս եւ առանց վերապահութեան քողոր յայտնեալ ճշմարտութիւններն : Որովհետեւ ամենէն առաջ ուղիղ բանի հակառակ պիտի լինէր՝ Աստուծոյ վկայութենէն ետքն եղնել Յայտնութեան ներքին արժէքն զատնլ կամ ու զել բանաւորապէս (rationnellement) մեկնել ի՞նչ որ պարտի մեալ խորհուրդ :

Ի՞նչ է Աստուծաբանութիւնն . — « Աստուծաբանութիւնն է Աստուծմէ յայտնեալ սկզբանց եւ առօնց եզրակացութեանց զիտութիւնն Աստուծոյ նկատմամբ , եւ այն յարաբերութեանց նկատմամբ որ կան Աստուծոյ եւ բանաւոր արարածոց միջեւ : »

Ի՞նչ է հաւատքն . — « Հաւատքն է այն գերբնական եւ աստուծաբանական առաքինութիւնն , որով հաստատապէս կը հուանի մեր միտքն՝ աստուծային ճշմարտախօսութեան համար՝ ամենայնի զոր Աստուծութեանած է , եւ զոր Եկեղեցին կ'առաջարկէ մեզ հապալ :

Մեր ժամանակին զիտուոր եւ ազետալի պակասութիւններէն մին է ասհմանել չզիտնալ , եւ սիսոլ կամ թերի պարբերութիւններով միտքերը նախուպաշտիկը Քրիստոնեայ հեղինակներ կարի կը յարդեն մարդկային արժանապատռութիւնն՝ մի այսպիսի թշնամանք կտրենալ զործելու համար ու այն . ահա է՛ր ջանացինք՝ թողլով ոճոյ հրապարիչ զարդերն՝ ճշգել ու հաստատել մի անզոմ շնորհ միշտ ամենէն պատկունի եւ ամենէն նուիրական բառից արժեքը :

Սրգ աներկայելի է թէ երբ զերբնական Յայտնութիւն մ'առաջտրկուի մեզ , — փիլիսոփայութիւնն է որ կը խօսի , — մեր բանականութիւնն իրաւունք ունի նախ քննել իւր բնական լուսով թէ կտրելի է այսպիսի Յայտնութիւն մը Քրիստոնէութիւնն կը ներկայանայ մեզ իրրեւ զերբնական Յայտնութիւն , ուստի իրաւունք ունինք քննել թէ կտրելի է այն : Եթէ անեկտիկալութիւն մը լինի , յասաջ պիտի զայ այն՝ կամ եզահակին կամ աստրկային կամ հեղինակին եւ կամ ենթակային կողմանի : Արդ հեղինակին կողմանէ անկարելութիւն չկայ . զան զի եթէ Աստուծութիւն պիտի զերբնական յարաբերութիւններ հաստատել իւր եւ մարգուն միջեւ , ի՞նչ բան կրնայ արդենուլ զայն եթէ բան մը կայ զոր Աստուծութիւնն ընել , այն է որ հակառակի իւր կտրաբելութեանց արդ զերբնական Յայտնութիւն մը՝ հետի հակառակելի աստուծածային կատրելութեանց , առաւել որոշ եւ առաւել պայծառ կը ցուցընէ Գերադոյն իշակին բարութիւնն , իմաստութիւնն , զօրութիւնն :

մանէ չկայ անկարելութիւն , վասն զի թէ ներքնապէս եւ թէ արտաքին եղանակաւ կարող է Աստուած իւր ուզած տպաւորութիւններն ի գործ դնել իւր բանաւոր արարածին վրայ ։ Զկայ անկարելութիւն առարկային կողմանէ , թէպէտեւ այդ առարկայն լինի բոլորովին ի վեր քան զբան , այսինքն Խորհուրդ (mystère) , վասն զի ոչ ապաքէն բաներ կան եւ շատ բաներ , զորս Աստուած զիտէ եւ որք բացարձակապէս անմատչելի են մեր տկար ու անմանապակակ մտաց : Արդ ի՞նչ բան կրնաց արգելու զԱստուած որ մեզ յայանէ անհաս խորհուրդներ , քանի որ՝ նոյն իսկ ըստ վկայութեան բանապաշտից՝ Փիզիքական աշխարհն իսկ անսպառ եւ անծայրածիր գաւշտ մ'է անհաս խորհրդաց :

Եւ ոչ ենթակային կողմանէ կայ անկարելութիւն , որովհետեւ ոչինչ աւելի համաձայն է մարզկային բնութեան քան հաւատքն . եւ Աստուած զիրքնական Յայտնութեամբ մը մեր բնութեան ամենէն անհրաժեշտ պէտքերէն եւ ամենէն բուռն տենչերէն մին կը գոհացնէ , մինչդեռ առանց անոր այդ պէտքն անիմասա՝ եւ այդ հակամիտութիւն առնջանք պիտի լինէր :

Հետեւաբար բանտկանութիւնն՝ առանց զժուարութեան մը ստուերին՝ կ'ընդունի եւ կ'ապացուցանէ իսկ թէ գերբնական Յայտնութիւն մը էտպէս կարելի է : Միայն թէ . — կ'ըսէ զարձեալ Փիլիսոփայութիւնն , — զեռ ուրիշ իրաւունք մ'ալ ունի բանականութիւնն , այսինքն իրաւունք ունի քննել թէ Քրիստոնէութիւնն որ մեզ կը ներկայանայ իրեւ աստուածապէնն Յայտնութիւն , ունի՝ արտաքոյ կարգի , գերբնական նշաններ , որովք կարենամք բացարձակապէս վստահ լինել թէ Աստուծոյ մը գործն է այն եւ ոչ մարզկային մի հնարք : Արդ բանականութիւնն կ'ըսէ ինձ թէ հրաշք եւ մորգարէութիւն այնպիսի զործեր են , ուր մարդկութեան սահմանաւոր կարողութիւնն կանգ կ'առնու , եւ Աստուածութեան ամենակարող զօրութիւնն կ'սկսի : Ամենէն խիստ եւ անաշառ քննադատութեան մը պահանջմանց համաձայն կ'ոկսիմ քննել մի առ մի Քրիստոնէութեան հրաշքներն եւ մարդարէութիւններ եւ Մովսեսէն , Դաւիթէն , Եսայիէն , Դանիէլէն սկսեալ մինչեւ Բիթղէհէմ , Նաղարէթ , Պիղատոս , Գոլգոթա ուրիշ բան չեմ լսեր բայց միայն ամենազէտ Աստուծոյ մը ձայնն . Սիմէռն ծերունիէն , Երուսաղեմէն , Տեմանիայէն , Վերնատունէն , Գալիլիոյ ձկնորսներէն սկսեալ մինչեւ Ա. Պողոս , մինչեւ հեթանոսաց դարձն , Տաճարին կործանումն ,

մարտիրոսաց արիւնն , մինչեւ Հռոմ , մինչեւ Ս. Ֆրանչիսկոս Ասիգացի , մինչեւ Գթութեան Քոյքերն , մինչեւ Հայր Ս. Մ. Ռ. Ռատիքապօն , ուրիշ բան չեմ աեսներ բայց միայն մատն Անոր , որոյ առջեւ բաց ու ներկայ են մարդոց սրաւերն ու խորհուրդներ , աիեզերաց վափախմունք , իրաց յաջորդութիւնքն , ամենէն անալինկալ գէպքերն , ամենէն ծածուկ եւ անձանօթ երեւոյթներն , զարուց յեղացրջութիւնքն , մարդկութեան կեանքն ու մահը :

Ահա Քրիստոնէութեան վերև վիլխոսովայութիւնն Կը հաւատանք , որսինեաւ հաւատալու բաւականէն աւելի պատճառներ ունինք : Մինչեւ ցայսօր՝ հակառակ իմաստակութեան բազմունար զիւտից , հակառակ սուտ զիտութեան հսկայ ճգանց՝ զեռ կանգուն եւ կինդանի են հաւատալիութեան բոլոր շարժութներն (motifs de crédibilité) . Բայց առաւել հիանալի բան մը կայ , բնչպէս կը տեսնուի , ոչ միայն Քրիստոնէութեան ի նպաստ ջանքերն են որ զայն կը վառաւորեն , այլ նաեւ ամենէն հակառակարարա իրողութիւնք՝ գէպքերն ու ջանքեր զայն կը հստատեն , եւ փոխանակ հաւատալիութեան նուազումն պատճառելու , ընդհակառակին նորանոր ուժեր ու յազմանակներ կը պատրաստեն անորու ի՞նչ բան մարդկօրէն կրնար աւելի մնասել Քրիստոնէութեան քան նորա զաւակաց արիւնն թափել զարերով . բայց աեսէք մարդասիրութիւնն Քրիստոնէութեան մեծաղոյն փառքն եւ իւր աստուածայնութեան ամենէն հզօր ապացոյն :

Մեծանուն Գերմանացի մը , վարդապետ ի Փիլիսոփայութեան եւ յԱստուածաբանութեան , ֆրանց Հեթթինէր հետեւեալ սքանչելի խորհրդագալութիւններն կ'ընէ : « Բանականութիւնն կ'առաջնորդէ մեր հաւատոյ , եւ փոխազարձարար հաւատքն կը լուսաւորէ զբանն եւ կ'ամբողջացնէ զայն . Մեր միաքն կը պահանջէ աստուածային յայտնութիւնն մը , առանց որոյ կը հիւծի կը մաշի ընդունացն եւ անդուլ լինելով ի ինողիր ճշմարտութեան : Արդ երբ հրատոչոր ծարաւ մը կը լափէ զմեզ , աղքիւր մը կը փնտունք մեր ծարաւն անցնելու համար . երբ խաւարն կը կուրցընէ զմեզ , մեր ազքերն կը խնդրեն լուսոյ ճառագայթ մը : Զինդրել , չփնտուել , չտինչալ բարձրագոյն ճշմարտութեան մը , մտաց մահն պիտի լինէր , անձնասպանութիւնն մը պիտի լինէր այս : Մտաց յարատեւ եւ նուիրական պարտքն է ուրիմն փընտուել թէ իրօք ինքզինքն յայտնած է Աստուած աշխարհի , մարդ-

կային բնութեան ամենէն հարկաւոր և ամենէն խորին պիտոյից համապատասխանելու համար . և եթէ իւր խուզարկութեանց հետեւանքն լինի հաստատելան, պարտականութիւն մ'է իրեն համար իւր իմացականութիւնն հպատակեցնել հաւատով և վատահութեամբ :

«Քրիստոնէութիւնն աշխարհի մէջ է տասնեւութ դարերէ ի վեր իրողութիւն մ'է այս ի՞նչ է մեր պարտքն, կամ մտնաւանդ ի՞նչ է մարդկային մտաց պարագն ընդհանրապէս այս իրողութեանց առջեւ, Միթէ պարագ, կարո՞ղ է անզիսել զայնա, ԱՌ, անկարելի է, որովհետեւ հազար ութ հարիւր արքիներէ ի վեր, աշխարհի պատմութիւնն տոգորեալ է քրիստոնեայ գաղափարներով կամ մանաւանդ աշխարհի պատմութիւնն է պատմութիւնն Քրիստոնէութեան, պատմութիւնն իւր զարդարման ու մրցմանց . իւր զօրութեան ու աղջկցութեան բովանդակ մարդկութեան վրայ Քրիստոնէութիւնն , ի մի բառ, իւր անձնչելի կնքովն դրաշմած է մեր ընկերային ու քաղաքական կեանքը : »

Խորհրդածութեան արժանի ևն նաև հետեւեալ տողերն զոր կը զրէ Շէլինք . «Քրիստոնէութիւնն չվերաբերիր միայն աստուածաբանից, կը վերաբերի նաև պատմութեան : Եթր բանապաշտք յաջողէին զայն իջեցնել մինչև սովորական երեւութի մը մակերեսը, պատմական մնած քննադատութիւնն հաստատուն պիտի բռնէր նորս զիրքն եւ պատմական կարեւորութիւնն, ինչպէս ըրաւ Ժան որ Միլլէր անկման և մտաւոր սափոտկութեան զարու մը մէջ : »

Արզարեւ բոլորովին անկման ու յետազիմաւթեան և մըտաւոր կարութեան մասնեալ պարափ լինել ուրունդ մը՝ որ այլ եւս չկարենայ հասկնալ ինչ որ հասկցան ևւ պաշտեցին այնչափ զերազանց ի հացականութիւնները Ունին գնենք ոյն վաւով շեշտերուն զօր մեծն Պիսո թ սրացանչ ևւ երկնազգեցիկ ձայնիւ լոելի կ'ընէ . «Ո՞րչափ բազմաթիւ, ո՞րչափ սքանչելի ու չին ան աղացացըք, որովք մարդկային բանն պակախ ստանալ այս խորին համոզումն թէ Յիսուսի Քրիստոսի կրօնքն է աստուածային, և թէ կրինից Աստուծմէ ընդունեց իւր բոլոր զարդապետութեանց սկիզբն եւ արմատ, և թէ հետեւարար ոչինչ կայ յաշխարհի աւելի սոսոյզ քան մեր հաւատքն, ոչինչ աւելի ապոհով և աւելի պատկասելի որ յենու առուել հաստատոն սկզբանց վրայ Այս հաւատքն է կենաց տէրն, փրկութեան ու

սաջնորդն, թշնամին բոլոր մօլութիւնց զոր կը չնջէ, հայրն եւ
ստնառուն բեղմնաւոր ամենայն առաքինութեանց . . .

«Սառւզիւ բոլոր այս շքեղութիւնք բաւական կը շողչողան
ամեն կողմանէ տառուածային զօրութեան եւ իմաստութեան
փալով, որպէս զի ամեն միտք եւ իմադականութիւնք կարենան
րմբանել վութով եւ հասկնալ զիւրաւ թէ քրիստոնեայ հաւատքն
է Սոտուծոյ գործն Աւստի այս շքեղ եւ սնկործան ապացոյց-
ներու համեմատ, մարզկային բանականութիւնն կը բերուի այն
կէտին որ կ'սախոցէ զայն ընդունիլ ողոյծառապէս եւ յայտնա-
րար թէ Սոտուած է մի եւ նոյն հաւատոյ հեղինակն, մարզկա-
յին բանն չկրնար աւելի սնկին անցնիլ, այլ մերժելով եւ հե-
ռացնելով տմին գմուարութիւն եւ տարակոյս, կը պարափ նոյն
այս հաւատոյ հպատակութիւն առանց վերապահութեան, որով-
հետեւ ինքն իսկ ապահով է թէ ինչ որ հաւատքն կ'առաջարկէ
մարդոյն հաւատալ եւ գործազրել, այն ամենայն Սոտուծմէ
կ'ուգայ :

(Նարայարելի)

ՆԵՐՍԵՍ Յ. Վ. ՓԱՓԱԶԵԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՅԵ ԹՈՒԱԿԱՆԻՒՆ ԶԱՏԻԿՆ

ԵՒ

ՆՈՅՆ ՏԱՐԻԱՑ ՀՐԵԱԿԱՆ ՊԱՍԵՐԻԵՆ ՍԻԶԲԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ

Ա. Քերինիկէի քաղաքին հրէական յունական արձանագրու-
թեան համեմատ Տաղաւարաց ուժօրեայն յուշեան հոկտեմբերի
22 ին պատահած է, Քրիստոսէ առաջ 21 ին։ Այս թուականաւ
նոյն տարւոյն երրայտկան առմարն կրնամք այսպէս կարգա-
զրել Նիսան 1 տարիի 7 ին։ Պատերն (15 Նիսանի) ապրիլ 21 ին,
եւ Տաղաւարաց տօնն (15 Թշրի). հոկտեմբերի 15։ Քերինիկեայ
հրէից համար ճիշտ էր այս թուական, այլ միթէ Երուսաղե-
մացոց համար ալ նոյնպէս էր։ Այս երկու քաղաքներու մէջ
օրուան մը տարբերութիւն կար. զասն զի Քերինիկեանք Երու-
սաղեմէ հետո՝ լուսնի երեւումով կ'ըսկոէին շտա անդամ ամ-
ստամուան, որով օր մը յեւամինացը։ Այլ այս մեծ նշանաւկու-
թիւն չունենալով Երուսաղեմի կործանումէն առաջ հրէից թը-
ուականն ճշդիւ կը ծանուցանէ մեզ։

Բ. Նախ ապրիլ 21 ի Պատերն, նախ քան դՔրիստոս 21

թուին, պատմական մեծապէս կարեւոր թուականի մը վրիպակն ուղղելու կը ծառայէ . այսինքն է նոյն զարուն՝ Քրիստոսէ 37 տարի յետոյ եկող Զատկի ամսաթիւնն Յովսեպոս հրեայ պատմին հատուածիկն սխալ հասկցուելով՝ մարտի 20 ին լուսնի լըրման կատարուած տրիչ տօն մը յերսւսաղէմ՝ այն տարուան Զատկին հետ շփոթած էր. այդ տօն Տիբերեայ մահուընէն (նոյն ամսոյն 16 ին) քանի մ'օր վիրջն էր: Յայտնի է շարունակ ապրիլ 21 ին կանոնաւորապէս Զատկին չանդիպափր , եւ ոյ իսկ քանի մը տարի վերջ հաստատուն կանոնաւ մարտի 20 ին: Լուսնական արեւային կանոնաւոր չարժմամբ տումարն՝ զոր պէտք էին ունենալ հրեայք այն ատեն՝ յուլիան տումարին Զատկի 31 օր ամսական շրջանաւ տարբերութիւնն չէր կրնար ընդունիլ : Ուստի եթէ 21 ապրիլն ճիշտ է միոյն համար, 20 մարտն անհարին է միւսոյն, կամ անհաւանական. որով 37 թուականին Զատկին յաջորդ ամսոյն լուսնի լրման կիյնայ , այսինքն 19 ապրիլի:

Գ. Աւելի պարզելու համար այս ինդիրն՝ Յովսեպոսի հատուածիկն յիշեմք, յորում 37 թուականին մարտի 20 ին տօնն կը անեսնեմք: Պիտի համոզուինք որ այդ խօսքով Պասեքն չասկընար Պատմիչն, այ ուրիշ տօն մը՝ որ է Բուրիմն, զոր դատկէն ամիս մը կանխելով կը կատարէին , աղար ամսոյն 14 ին կամ 15 ին: (1)

Այդ հատուածիկն Հրեկից պատմութեան Ժ. գրոց է զըլիոյն մէջ է: Պատմիչն Հերովդեսի եւ Յովհաննու Մկրտչի յարաբերութիւնն կը յիշէ անդէն, եւ Հերովդիպադայ ապօրէն կնութեան պատճառաւ իշխանին չարաչար կիրքն : Այլ մեր հատուածն կ'ըսէ.

Տիբերիոս կեսար՝ 37 թուականին սկսելուն՝ Սուրբոյ Վիտելիոս բղեջիսին հրաման տուած էր Գալիլիոյ չորրորդապետին

(1) Հրեկից ամիսներն լուսնական էին: Բուրիմի տօնն ընդհանրապէս մարտի լուսնի լրման կը հանդիպէր, իսկ Պասեքն կոմ բաղարջակերք ապրիլ լուսնի լրման:

Այս 37 թուին աստղոբաշխական լուսնի ծնունդն մարտի 5 ին երեկոյեան ժամը 10 ին կատարուեցաւ: Աղար ամսամուտն մարտի 6 ին երեկոյեան սկսաւ արեւմուտին: 14 ադարն մարտի 20 ին նախորդ երեկոյին:

Յաջորդ լուսններն 3 ապրիլի կես օրէն 1 ժամ 20 վայր. յետոյ էին. որով 1 նիսանի ապրիլ 5 ին էր, նախորդ երեկոյին ըստ արևելեան սովորութեան: 15 նիսանի 19 ապրիլի: Լուսնի ժամերն այս հաշիւներուն մէջ Երուսաղեմի միջօրէականին վրայ կշուռած են:

Հերովդէս Անտիպասի օգնութեան փութալ Արետասի դէմ : Մինչզեռ բղեշնին զօրութիւնն Գալիքեայէն կ'անցնէր , ինքն Վիտելիոս՝ Հորրորդապետին եւ բարեկամներուն հետ Երուսա- ղէմ կ'երթայ հրէից աւանդական տօնին՝ զոր կը կատարէին՝ պատարագ մատուցնելով Աստուծոյ : Տօնին հոն համելով , ե- րեք օր մնաց Երուսաղեմի մէջ : Չորրորդ օրն նամակ կ'ընդունի Տիբերեայ մահն գուժող . կը փութայ բղեաշխն նոր կեսարին Կափոսի հաւատարմութեան ուխտ ընդունիլ ի հրէից , իր զօրու- թիւնն ձմերելու կը զրկէ , եւ ինքն յԱնտիոք ճամբայ կ'ելլէ :

Դ. Պատմչին յիշատակած այս հրէական տօնն ինչ է : Պ. Henri Wallon եւ ուրիշ մեկնիչներ կը համարին թէ այդ Զատկի տօնն է . եւ սոյն տարւոյն ասդրիլի 19 ին լուսնի լրման հետ զուգած են զայն Սակայն Յովսեպոսի յիշատակած այդ հատ- ուածիկն ուրիշ պատմչաց վկայութեան հետ համեմատելով կը տեսնեմք որ Վիտելիոսի Երուսաղէմ գտնուած պահուն կա- տարուած տօնն մարտի 20 ին լուսնի լրման հետ կը զուզի :

Տիբերիոս մարտ 16 ին մեռաւ . այլ Տակիտոսի տարեգրաց Զ. 50 պատմածէն կ'երեւի՝ որ յաջորդն Կափոս Կալիգուլա՝ նա- խորդին մահէն երկու օր առաջ մարդ զրկած էր Սուրբոյ Վի- տելիոս բդիչին անոր մահն գուժելու : Պատուիրակն մարտ 14 ին չտապաւ ճամբայ ելլելով Պուտառիէն՝ ուր էր կեսարն , մարտի 24 ին Երուսաղէմ հասած է :

Հաստ Պիինիոսի վկայութեան (Բնակ. Պամ. ԺԹ, 1) ինն օր- ուան մէջ տկար հողմով վարեալ նաւն Պուտառիէն մինչեւ Ե- գիպսոսի Ազեքսանողրիս կրծար հասնիլ . որով տասն օր բաւա- կան էր մինչեւ Երուսաղէմ :

Որով յայտնի է որ Վիտելիոսի Երուսաղէմ եկած ժամա- նակ կատարուած տօնն՝ 37 թուին , մարտի 20 ին էր . եւ այդ ոչ Զատիկն այլ բուրիմ :

Ե. Այդ 20 կամ 21 մարտի տօնն հնար է արդեօք Զատիկ համարել , եւ հետեւցունել թէ մինչեւ այդ օր Պասեքն կարե- նայ կանխնել . մանաւանդ յիշելով որ պաշտօնական մարտի 26 ի գիշերահաւասարէն հինգ օր առաջ է : Յայտնապէս ոչ , եւ նոյն իսկ Յովսեպոսի այդ հատուածիկն յայտնի կ'ընէ որ Պա- սեքի վրայ չէ՝ այլ մարտի 20 ին բուրիմի աօնին վրայ՝ խօսքն . Երկրորդական տօն մը՝ զոր աղար կամ ուաղար ամսոյն 14 ին եւ 15 ին երկու օր կը տօնէին . անմիջապէս բաղարջակերաց Նիսան ամսէն առաջ :

Արդարեւ այսպէս է. վասն զի ամեն անդամ որ Յափսապ-
պոս Զատկի վրայ կը խօսի՝ եւ այս ոտքպ , մասնաւոր խնամ-
քով մը այդ տօնն կ'որոշէ : Խնչպէս որ յիշեալ հատուածիկն
քանի մը տող առաջ 36 թուականին Զատկին վրայ խօսած ա-
տեն կ'ըսէ. «Վիակլիիս Զատկի առնին համար Երուսաղէմ ե-
կած ըլլալով . . . » Հնախ. Ժ. 5 : Մինչեւ տատէն հակառակ
պրութեամբ մը պարզ տօն բասն կը վարէ, առանց յօդի , ա-
ծական մ'ալ կ'աւելցունէ քովն նալրենի տօն բսելով, այսինքն
իրենց հարց հաստատածն, որ Պատեքի հոկադիրն է. զի օրինական
եւ աստուածադիր տօն էր այդ. Հալրենի բառն բուրդիմի երկ-
րարդական ատնին յարմար է. վասն զի Եսթերաց ձեռքով իրենց
տոնմին հակառակօրդիրն Համանայ բնաջննջ լինելուն յիշատակին
նուիրուած է: Այս տօն՝ ինչպէս Եսթերաց Գիրք կը վկայեն գար-
նանամախն յուսնի լրումէն ճիշգ առաջ հանդիպով լրման կը կա-
տարուէր:

Զ. Այս վկայութիւնք կը հաստատեն՝ որ Երուսաղեմի ա-
ւերումէն կանխող գարուն մէջ հրէից Զատկին բնաւ զարնան
զիշերանաւասարէն առաջ չէր կրնար հանդիպիլ: Հրէակոն ա-
ւանդութիւնն եւ հրէից վարդապետաց եւ Փիլոնի երացեցոյ
վկայութիւնք ալ կը հաստատեն զայս Պ. Loeb Բարիկի հրկա-
կան ուամանց վարիչն կը հաւասաէ՝ որ հրեայք նոր տումարնին
չորրորդ գարէն վերջ ընդունած են: «Թէպէտ եւ Հելլէլ Բ հրէ-
ական տումարի մը կազմութիւնն աշխատած է , սակայն ներ-
կայ տումարն Հելլելի ժամանակ չկարէ ներկայ տումարն թալ-
մուակն վերջն է. այսինքն Ե զարուն.»

Աւստի՝ վասն զի այն տաեն պաշտօնապէս զիշերանաւա-
սարն մարտի 25 ին նշանակուած էր, յուշեան տումարին 25 ն
նոյն ժամանակուան հրէից Զատկի սահմաննին յարմար սկիզբն
նկատելով այժմնան հրէից տումարին նոյն տաենաւուն (Երու-
սաղեմի կործանումէն տոաջ) մարտի 25 ն մինչեւ յուլիոն 19
մարտի կը հասցունէ:

Գիտենք որ հրեայք Համգմայեցոց ձեռօք ի սիրու տու-
րածուելով իրենց հին տումարին կանոններն փոխեցին, բայ
Շաբաթնիներու տւանդութեան՝ ներկայ հրէից տումարին հիմնա-
կան կանոնք մեր թուականին 360 ին տրուած են. Հելլէլ անուն
իրենց վարդապետին ձեսամբ. եւ այս կանոններով հին տումա-
րին թուականն գտնել գրեթէ անկարելի է :

Ե. Ստկայն յուշեան թուականին մարտ 25 ն նոյն իսկ այսօր

հրէից համար կարեւոր համարուած է, և իրենց տուժարին մէջ այդ օրն կը նշանակմն Դարուն՝ Տերուվլա՝ անուամբ Սամորացիք՝ որսնց տուժարն թուի թէ քսան զարէ ի վեր փոփոխուած չէ, յուղեան մարտի 25-ն իրենց Զատկին իրը սահմանական սկիզբն կը նկատեն, և զայն թէպէտ եւ զարնան զիշերահաւասարէն տասնութեց օր ետ է, վասն զի 25 մարտ յուղեան հաւասար է նոր տուժարի 6 տարովի, սակայն անփոփոխ կը զարն ցայսօր :

Երտւազեմի քանոդումէն տուաջուան գարուն հրէական Պառագին սկզբնական սահմանն զիանալ կարեւոր է, վասն զի այնու հին երրայշական տուժարն կրնամք ճանչնալ . այնու այդ քրիստոնէական ամենակարեւոր զարսւն շատ մը թուականքն կրնամք որոշել :

Գիտնալ հարի է որ հրէական մազովն զարնանամտի զիշերահաւասարն մարտի 25-ին սահմանած էր . ինչպէս որ մեր Զատկին համար եկեղեցին նոյն ամսոյն 21-ին :

ԲՆԱԽՕՍԱԿԱՆ

— — —

ԿԵՆԴԱՆԵՍՑ ՈՄԱՆՑ ԿԵՆՍՑ ՏԵԽԱՂԱԽԹԻՒՆՆ

Եթէ որ եւ է տարիքի մարդ կը մեւմի, ընդհակառակն կենդանական զասուն մէջ իւրաքանչիւր տեռակ իրեն գրեթէ յատուկ կենաց անողութիւնն ունի, այլ յայտնի է որ մեր ձեռքէն ազուտ եղող կենդանիներուն նկատմամբ սասցդ սահման մը կարող չենք տալ . մեր ոտքուկ եղողներուն համար կրնամք կտոկտմի՝ թէ գուցէ նոյն չըլլար՝ եթէ վայրենի վիճակի մէջ մնային :

Ճագարին եւ հողիկ խոչքոր (cochon d'Inde) 7 տարի կ'ապրին, սկիւռ եւ նապասակ 8 . կատուն 9 էն 10 . շունը 10 էն 12 . աղուէսը 14 էն 16 . եղէ 15 էն 18 . արջ , շուն եւ զայլ 20 . ոնդեղջիւր 25 . էշ եւ ձի 25 էն 30 . ապիւծն 30 էն 40 . Լոնտայի կենդանաբանական պարտիզին մէջ առիւծ մը 70 տարի ապրեցու, ուղտը 40 . փղին կենաց անողութիւնը չզիտենք . Արիստուկոսի՝ Պիւֆոնի եւ Գիւլիէի ըսածին համեմատ՝ 200 տարի, իսկ ոմանք մինչեւ 400 կամ 500 կ'ըսեն : Աղեքսանզը

Մեծն Պորոսի յաղթելով Հնդկաստանի մէջ՝ արևոտական փիղ մը նուիրեց Այսա անուն զնելով, և վզէն գրութիւն մը կախելով ազատ թողուց. 350 տարի վերջը գտնուեցաւ կենդանին ողջ, Պորոսի պարտութիւնը Քրիստոսէ 327 տարի առօդ է:

Հիներն առասպելական տեւողութիւնն կուտային եղջերուին կենաց. Արիստոտ սուա է կ'ըսէ այդ զրոյշն. Պիւֆֆոն 35 կտմ 40 տարի կ'ըսէ:


Որչափ ալ ճշպիս փորձերու զեռ կարօա՝ այլ զիտենք որ ձկանց՝ մանաւանդ մեծ տեսակները՝ երկարակաց են յոյժ: Ըստ Պագոնի օձածուկը մինչեւ 60 տարի կ'ապրի. Բոնշարզբենի ծածան ձկներն ճիշդ 150 տարի ապրած էին, Պիւ Փփոն կը վկայէ թէ մատաղ ձկանց նման առողջ էին դեռ: Դլիքն, թառափ եւ շանաւուկն 100 տարիէ աւելի կ'ապրին եւ վիթխարի մեծութիւն կ'ունենան: Հինդկարիւր քիլը կշռող կոնկածուկ տեսնուած է: որով կենաց երկար տեւողութիւնը կրնանք հասկնալ: Կայսերական աւազանին (Բրուսիա) մէջէն 1497 ին հանուած կոընկածուկն 125 քիլո էր. խոկաց վրայ պղնձէ օղակ մը կար արձանապրուած՝ Փրեսերիկ Բ կայսեր հրամանաւ ձգուած այդ լճին մէջ: որ է 261 տարի առաջ, Բեւեռոյին ծովերու ահազին կէտերը բնաջինջ եղան ամենածախ ձկնորսներուն ձեռքով. ահաւոր էր անոնց մեծութիւնը. հաւանական կը թուի թէ չատ զարեր ապրէին անսնք եւ մինչեւ 1000 տարի: Զկանց այսպէս երկարակեցութեան պատճառ կը համարուի իրենց զանդաղ զարգացումն, բարեխտունութեան յրտութիւնն եւ կենաւկանին սակաւ առ սակաւ սպառումն:

Այլ ուրիշ զատ մ'ալ կայ կենդանեաց՝ որոնց գուցէ թէ աւելի եւս է առոյն ու ժիրն, որոնց կենսականին սպառումն երագ երագ է, և առկայն ընդերկար կ'ապրին. թուզուններն: Սակայն սատոյք փորձեր չատ տեսակներու համար կը պակսին: զիտցածնիս այն է՝ թէ երկարակեաց են: Շարունակ նոյն ծիծառներն երկար տարիներ կ'երթան կը գտնեն իրենց յատուկ բռնիկն Վեննայի մէջ 103 տարիկան արծիւ մը մեռաւ: Ըստ Պիւֆֆոնի ագռաւն 108 տարիկան կը մեռնի, ոչ թէ 1000, ինչպէս Հետիոդոս կ'ըսէ: Իշխանուէի մը քամն տարեկան թութակ մը բերաւ հետը ամուսնացած ատեն ի Ֆիորենցա: Փերատինանդ դքսին. 100 տարւոյ մօտ ապրեցաւ յետոյ: Whillugby ստուգաբան բնադէտն կը վկայէ թէ սազ մը 100 տարի ապրեցաւ: Պիւֆֆոն չվարանիր ըսելու՝ թէ կարապն չատ աւելի երկայ-

Նակեաց է. ումանք մինչեւ երկու եւ երեք դար կեանք կ'ըսեն,
Mallerton 307 տարեկան կարապի կմախքն պահած էր:

Այսչափ բաւական է մեծամեծ կենդանեաց եւ թոշոց ո-
մանց իրենց մեծութեան բաղդատմամբ ունեցած երկար կեանքն
ցոյց տալու: Ընդհակառակն միջատք կարճատեւ կեանք ունին.
մեծագոյն մասն քանի մ'ամիս կ'ապրի, ումանք միայն քանի
մը տարի Առօրէից (éphémères) կեանքն 7 էն մինչեւ 12 ժամ
է, ինչպէս անունէն յայտնի է. այս կարճատեւ միջոցին բնութեան
պարտքն կատարելով՝ կը ծնանին, ծնունդ կուտան, կը մեռնին:

Յիշեալ բաղմաթիւ կենդանիներու կենաց տեւողութիւնը
եթէ իրենց յլութեան ժամանակին երկարութեան հետ համե-
մատենք՝ կը տեսնենք որ վերջինն իրենց կենաց հարիւրորդ
մասն է: Այսպէս ճադարն եւ սկիւզ ամիս մը իրենց յլութիւնը
կը կրեն, 7 էն մինչեւ 8 տարի ապրելով. փղին այդ երկու ժա-
մանակի չափն ալ ամեն կենդանիներէ աւելի է: Բայց այս օ-
րէնք ձիուն չեն յարմարիր, վասն զի կենաց տեւողութիւնը 25 է
մինչեւ 30 տարի կը ձգի, մինչդեռ ծնունդն 11 ամիս կը պահէ:
Մարդու համար այս համեմատութիւնը ուղիղ է. 9 ամիս յղու-
թեսն, 90 էն 100 տարի կենաց: Այս համեմատութիւնն միայն
ստնաւորաց համար է. թոչունք կը թխսեն, եւ բաղդատմամբ
իրենց կենդանութեան կարճատեւ է թախսի միջոցն. այլ կա-
րապին՝ զոր երկարակեցութեան օրինակ տուինք՝ 145 օրէ պա-
կաս չէ թուխսն :



ՄԹՆՈԼՈՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ԱՆԶՐԵՒ ԵՒ ԳԵՂԵՑԻԿ ՕԴ

Օդոց գուշակութիւններն որ Օրացոյցներու մէջ ընդհան-
րապէս կը տեսնուի, եթէ բարեբաղդ գտնուելով անդամ մը հա-
մաձայնին դրւեածին, Օրացոյցն ժողովրդականութիւն կը շահի:
Օդոց ճշղիւ նախագուշակութենէն կախումն ունի տարւոյն յա-
ջողակ կամ անյաջող ըլլալն, ապրուսափ յաջող կամ ձախող ըն-
թացքն. ուակայն ոչ մի դիտնական որոշ եւ անվրէպ միջոց մը
զեռ հնարած չէ առ այն: Աստղագէտներու ամենէն հոչակաւորն

Մաթիէօ Աէնապէրկ Կամոնիկոսն՝ որու օրացոյցներն օգոց նաւ-
խագուշակութեան համար այնչափ ընդունելութեան արժանա-
ցան, կը պատմուի՝ թէ իր Տումարն իր եղբօրդստեր օրինակել
տալով երբ օգոստոսի 23ին հատաւ փորորիկ, մրբկայոյզք եւ
տեղատարափ գուշակեց. աղջիկն ցուած որտով զիտեց, «Ի՞նչ
դէշ բան, հօրեղբայր. ձեր տօնին օրն է» Բարի մարզն իսկոյն
ըսաւ. «Իմ տօնս . . . աւրէ, աւրէ, զրէ, Գեղեցիկ յոյժ»

Մթնոլորտաբանութեան անգամար աշխատութեամբն այլ
եւս այսօր այդ Օրացոյցներու օգոյ զուշակութեան հետեւելու
պարտք կամ պէտք չունինք: Լարպասի գուած հաւանականու-
թեանց հաշիւն օղոց կամիսպաշակութիւնն զիտութեան աս-
մանին մօտեցնելու հետ է: Le Temps լրագրին յօդուածազիր
մը կ'ըսէ. «Այդ հաշիւն ուզիգ է եւ չափարերական ճշութեամբ,
եթէ տարւոյն այս ինչ շարաթն 5ի զէմ 100 անգամ գեղեցիկ
օդ ունենանք՝ 100ի զէմ 5 անգամն անպատճառ դէշ օդ պէտք
է ընէ»:

Սակայն թողլով որ փորձերն բազմապատկին եւ մեր յո-
ջորդներն քան զմեզ աւելի զիւրաւ կարենան ճանչնալ ու զու-
շակել օդն, մենք մեր այսօրուան զիացածովն զոհանանք:

Դիտական քննութիւնք. — Ամեն անգամ որ օդն ցրափ եւ
ամողի զոլորչին խոտանալով մթնոլորտէն աւելի ծանրանաց,
կ'ըսկոի անձրեւել. այս ամենուն ծանօթ է: Առ այս մեծին Գա-
լէսոսի աշակերաներէն մին՝ Դորիչէլլի՛ առաջին օգաչափ գոր-
ծին հնարեց: Բասազ նոյն սկզբամբ այդ զործին յևսներու
բարձրութիւնն հաշուելու գործածեց: Օգաչափն մթնոլորտային
ճնշման վոփոխութիւնք հաւասարելու եւ օղոց փոխութին ճանչ-
նալու միակ գործին է: Ամեն երեկոյ անկազին չմուած մշակին
աչքն անոր վրայ է. ճանապարհորդին սիրելի ընկերն է, զիտ-
նականին հետաքրքրութեան յազուրդ, պայոյտ ոիրոզին, զեղե-
ցիկ օդ խնդրովին՝ երբեմն զուարթութեան, նըրեմն ախրա-
թեան պատճառ:

Սակայն շատաեր կան որոնց թէպէտ եւ ձեռքին տակ է օգա-
չափն՝ սակայն կը դժուարին հասկնար:

Օղաջափն կարդալ ու հասկնայ. — Յուցուկին վրայ տես-
նուած գեղեցիկ, փոփոխական, անմիշ, բառերն մեծ իմաստ
չունին: Օգաչափէն օգաւած քողելու համար՝ անդիին ինչպէս ել-
լել ու իջնելուն ուշ զնելու է:

Նարունակ ելքն հոստուտ շատ ացման նշան է։ Եթէ օգա-
չափն բարձր է՝ եւ իշխորէն վերջն սկսի մնդմիւ իշնել, եւ ե-
րեկոյնան ժամն եօթնին մօս քիչ մը բարձրանալ, ամսու ատեն
գեղեցիկ օդոյ հոստատութիւնն կը նշանակէ։

Զմեռն՝ եթէ օգաչափն շատ բարձր է եւ մեզմիւ դեռ բարձ-
րանայ՝ սաստիկ ցրաց նշան է։

Երտգ երազ եւ անկանոն բարձրացումն անցովակի բար-
ուռքումն կը նշանակէ օդոյ։

Որ եւ է եղանակի մէջ զանգաղ էջքն օդոյ հաստատուն
խանակութիւնն ցոյց կուտայ։ Եւ ընդհանրապէս երբ այդ գի-
ձակէն սկսի բարձրանալ՝ կ'անձրեւէ։

Եթէ ուժգին է խոնարհումն՝ արեւմտեան ուժգին հողմոց
վախ կոյ։

Շտապան խոնարհելէն վերջ բնդհանրապէս շտապաւ կը վե-
րանայ եւ խոկցն արտգ արազ կ'իջնէ։

Օգաչափն բնաւ իջնելուն երազութեամբն չբարձրանար։

Զմեռուան օգաչափի խոնարհումնքն բարեխտառնութեան
խոտանուան նշան է, անձրեւով կամ ձիւնով։

Օգաչափն զրեթէ ամարուան վրաց երկու անգամ ձեւնն
աւելի փոփոխութեան ենթակայ է, այսինքն՝ ամառ ժամանակի
1 հազարորդամելզր փոփոխութիւնն ձմերուան 2 հազարորդա-
մելզր փոփոխութեան հաւասար է։ Մնդկէ օգաչափն ամենէն
լուն է։

Խոնաւացավի. — Թէպէտ ոչ Օգաչափի նման՝ ստկայն այս
գործին ալ օդոյ մէջի խոնաւութեան չափն կը յայտնէ։ որով
հնար կ'ըլլայ անձրեւի կամ գեղեցիկ օդոյ զալուստն հասկնալ ։

Ամենէն զգայուն խոնաւաչափներն մազէ կը շնուրին Օդոյ
խոնաւութեան կամ չորտութեան համեմտա մազը կը կծկի կամ
կ'երկարի. մազին մի ծայրն ոլտք մը կայ 0 է մինչեւ 100 աս-
տիճանաւորեալ ցուցակի մը վրայ. 0 բացարձակ չորտութիւնն է,
100 ամենէն խոնաւն Սակայն շատ անկատար են խոնաւաչափ
գործիներն։

Քարտէսէ շինուած խոնաւաչափներն՝ զանազան ձեւերով,
վեղարաւոր կրօնաւոր մը, հովանացաւոր կին մը, եւն., միոյն
կնողին լացուելով կամ վեղարաւորելով և միւսին հովանո-
ցին զացուելով կամ բացուելով. խոնաւութեան եւ չորտութեան
աւելնարն կը յայտնեն. խոնաւն աւելի է՝ կ'երկարի կապն, եւ
վեղարն կ'ինոյ, կամ հովանոցն կը բացուի. չորն որ սկսի՝ կապը
կը կծկի, վեղարն կը վերնայ, հովանոցն կը զոյտի։

Զմեռն երբ ամպերն հիւսիսէն զէպ արեւելք դիմեն , եւ բարեխառութիւնն 0 է վար է , եւ խոնաւաչափին սլաքն որ եւ է խոնաւութեան աստիճանին վրայ ըլլայ՝ հաւանական է ձիւնն :


Ամառն՝ եթէ օգաչափն խոնարհի եւ շոգն հեղձուցիչ ըլլայ , եւ խոնաւաչափն մեծ խոնաւութիւն յայտնէ , մինչ ամպակոյտք երեւին հորիզոնին վրայ , փոթորիկ կայ մօտալուտ :

Լուսաղէտ . — Լուսաղէտ գործիով լոյսն կը լուծուի : Անձրեւի զիծն որ պարզ աչօք չերեւիր՝ լուսաղիտիւ կը քննուի :

Հասարակ լուսաղէտն հատուածակողմին պատճառած խոտոր պատկերն ոսպնածեւին վրայ կը տեսնէ . իսկ ուղիղ տեսքովն շատ մը հատուածակողմներ ունի մէջն , իրարու համեմատական հակազրութեամբ . կերպարանքն ճիշդ հեռաղիտի է , ինչպէս որ բնագիտութեան մէջ կը տեսնուի : Եթէ անձրեւը մօտ է՝ այս լուսաղէտն երինքի ստորին կողմն ուղղելով , այսինքն՝ հորիզոնին վրայ , լուսապատկերին նարնջագունին վրայ մթին գօտի մը կը տեսնեմք . այս է անձրեւի գիծ ըսուածն , որ օդոյ մէջ գտնուած ջրոյ գոլոշւոյն առատութենէն կը գոյանայ , որ քիչ վայրկենէն խտանալով անձրեւն պիտի ծնանի :



Ա.ՑԼ.ԵՒ Ա.ՑԼ.Ք



ԱՆԾԱՆՈԹ Ա.ՑԼ.Ա.ՑՆԵՐ . Լոնտրայի երկրագրական ժողովն առջեւ Պ. Logan Lobleyn երկրագնդիս ներկայ վիճակին վրայ կարեւոր բանախօսութեամբ մը՝ երկրագիր դիանականներու առջեւ տարածուած անհուն անծանօթ երկիրներն մի առ մի թուեց : Անոնք որ աշխարհիս միծագոյն մասը մարդկութեան ծանօթ կը համարին՝ պիտի շուարին եթէ լսեն :

Նախ կը յիշէ Պ. Lobleyn թէ ժ. գարուն կիսուն բոլոր ծովերն ծանօթացած էին , եւ թէպէտ աշխարհագրական քարտք պակասաւոր՝ սակայն ընդհանուր կերպով ամենուն վրայ տեղեկութիւն ունէին : Նոյն խակ Ռիլիանիու՝ 1542 ի գաղղիական քարտիսի մը վրայ կը տեսնուի Մեծ Ճավա անուամբ ժ. գարու վերջէն մինչեւ ժ. ի մէջն՝ վաթուն տարուան սուղ միջոցին մէջ ճանապարհորդներու կատարած աշխարհագրական յառաջիմութիւնն՝ ոչ երբեք տեսնուած է : Սեբաստիանոս Ե-

Եանու առաջին շրջանն ըրտու. Վասքո կտոմա կրկնած էր թարեւ-
յուսոյ Գլուխն . Քրիստովոր Գործադոս քարափար վրայ երկու
Ամերիկաներ աւելցուց , Գտագո և Մատէլլա ոյս նոր յաջողու-
թիւններն պատկեցին:

Սյոր՝ բաց ի բևեռային ծովերէ՝ մնացեալքն ծանօթ են .
այլ ոչ այսպէս ցտմաքներն ալ. անհուն տորածութիւն մը բո-
լորովին անծանօթ է մեզի , ուրիշ անհուն մ'ալ կէս ծանօթ :
Ուզեւորք անցած են այդ երկրարդներէն, վաճառականն պատզ
մը քաղած է անկէց, այլ կառարեալ քարտէս մը չկայ, Միայն
ամենափոքր մասին կատարեալ ծանօթութիւն ունինք:

Սրջային եւ հակարջային շրջանակներէ դուրս՝ որոնք ան-
մատչելի եղած են ցարդ՝ Սփրիկէ երկրագնախօս ամենէն անծա-
նօթ եւ կիսածանօթ երկիրն է . թէպէսեւ անդադար ճանա-
պարհորդք կ'երթեւեկեն ու կր յուղենու (1) Ասդ Աւարալիս, ո-
րուն մրայն ծովեղերքն եւ քիչ մը աեզ միջնաշխարհէն կիսա-
ծանօթ է, մնացեալն խուռար կատարեալ, բաց ի հարաւային եւ
արեւելեան ծովեղերաց քաջ ծանօթ մի մասէն : Սոսկալի ճը-
գանց չնորհիւ 1843 ին հիւսիսէն զէպ հարաւ կարել յաջողեցան
ուղեւորներ, այլ ոչ երբեք արեւելքէն արեւմուտք:

Երկին Ամերիկաներն՝ բաց ի հիւսիսային եւ հարաւային
ծագերէն՝ ծանօթ են : Ատկայն հարաւայինին ներսերն՝ թէեւ
ծանօթ՝ այլ քարտերու վրայ լուս պատկերացոծ չեն : Համա-
ռոտ, երկրագնախօս գեռ եւս մթօյ մէջ մնացած աեզերն 50,000,000
քառակուսի մնող են գրեթէ, հետեւեալ կարգաւ .

Ա.փրիկէ	16,400,000
Ովկիանիս	5,400,000
Կրկին Ամերիկէր	5,000,000
Ա.սիս	500,000
Կողիք	1,000,000
Ա.րջային երկիր	9,000,000
Հակարջային երկիր	12,700,000
	50,000,000

Արով երկրարանն եւ աշխարհագիր ընդորձակ . ասպարէզ
ունին քննելու, զրադելու :

(1) Հիւսիսային կողմէն բացի ԱլՃերիէ՝ և հիւսիս արեւելքէն Եղիպ-
տոսի և Եթովպիոյ մի մասէն՝ արեւելեան հարաւային ծովեղերքէն գէզ ի
ներս՝ և արեւմտեան կողմէն՝ Սենեկամպիսյէն զտո՛ մնացեալներն ստուերի
և խաւարի մէջ են :

ՄՇԱԿԱԿԱՆ. Գետնախնճորի նոր հիւանդուքիւնն. — Ա-
մերիկայի Միացեալ Տէրութեանց մէջ քանի մը տարիէ հետէ
մասնաւոր հիւանդութիւնն մը կը տեսնուէր գետնախնճորի վրայ.
քննուելով տեսնուեցաւ որ յատուկ մանրաճճի մը պատճառ էր
ատոր. Այդ ճճեակն ոչ միայն պաղոյն կիշլւն՝ այլ ամբողջ միուը
կը փճացունէ. մէջը կը մանէ եւ անով իր անունը կը ճարէ. Ամենն
տեսուկ գետնախնճորի վրայ կրնայ ապրիլ. խոնաւութիւնն
պատշաճ պարագայ նկատուած է ճճեկին բազմանալուն, այլ
վերջնական քննութիւնք զեռ աւարտած չեն. Եթէ խոնաւն
պատճառ է՝ այդ պաղոյն աճմանն ալ կարեւորն է. ինչ զարման
ընելու է :

ՆՈՐ ԳԻՒԾ. Կոանելի ապակի. — Երիտասարդ ճար-
տարակործ մը կոանելի ապակի շինելու միջոցը զտեր է :

Ապակայինն նիւթ մ'է, թափանցիկ, ճիշդ մեր ծանօթ ա-
պակիին նման, այլ կրնայ պնդանալ, եւ ուղած ճեւն կրնայ ըն-
դունիլ մտաերան ճնշմամբն:

Եթէ զետին իյնայ չկոտրիր, կը ճնշուի. բաւական է քիչ
մը ծարտարութիւն տուածին ճեւին վլրածելու. համար. Ապէց
շինուած պնակ մը՝ կոմ չրջանակ եւ որ եւ իցէ զարդ պատին
կրնայ գամուիլ:

Տնտեսական շատ գործածութիւնն օգատկար է այդ. Ապա-
գույին աներու նիրքին եւ արտաքին զարդարանքին եւ բիւրա-
ւոր գործածութեանց կրնայ ծառայել, գեղեցկութեամբն ու
չկոտրելովիլ:

Ի՞նչ է ասոր բաղադրութիւնն. զեռ ծածուկ է. բուն ապակի
է թէ ուրիշ բան մը. Մուցուած չէ Պ. Bastie ի աշխատու-
թիւնն՝ որ ջանաց ապակիին ոչ թէ կոանելի՝ որ հնար կը թուի,
այլ անքեկանելի ընել, զէթ տեկի դիմացկուն. առջի փորձերը
յուսատու թուեցան, այլ յետոյ մոռցուեցաւ ամեն բան :

Քանի մը տարիէ հետէ մետաղական նուրբ հիւսուածք մը
հնարեցին զողզով նիւթով ծեփելով վրան. այլ հնար չեղաւ
գործածել, վասն զի բջջանմանի պէս կիզանուա էր:

Տարրաբանական այլ միջոցներով այսօր զողզով նիւթն կը
պնդացունեն ու անկէզ կ'ընեն. անչուշտ այս նմանութեամբ
պատրաստուած է նոր գիւտն:

ՔԱՆԻ ՄԸ ՆՈՒՍԽԱՆԵՐ. Հարուածի եւ ճմլածի դար-

ման. — Շատ տեղ դեղջուկներն երբ հարուած կամ ճմլած մ'ունենամ՝ ճարպի կառը կը դնեն վրան։ Այս ռասմիկ դեղն թժկամանութեան մէջ մասս. այլ միշտ տղնաւանալով։ Ճէթն ճարպի տել։

Թեթեւ ճմլումներու՝ ինչպէս նաև լուսն հարուածներու համար՝ խոկոյն որչափ հնար է առատ ճէթ գործածելու է. զիրաւորուած տեղն եւ մերձակայ մասերն անդադար օծել առանց շփելու։ Վնասուողն խոկոյն կը հանգստանայ եւ շատ անգամ ուռչցրին առաջքն կ'առնէ։ իսկ թեթեւ դէրքերն՝ որ ճմլածի կամ լնդհարման հետեւութիւնք են՝ զիւրտ կ'անհետին։

Մետաղական երկարով ջրոյ մաքրութիւնն. — Մետաղական երկաթով ջուր մաքրելն նոր չէ. Անզիոյ եւ Գաղղիոյ մէջ շատ տարիներէ հետէ կը գործածուի Վերջերո Պ. Anderson Արուեստից լնկերութեան առջեւ ի լուստրա նոր տեղեկութիւն մը կը հազորդէ, պարզ բացատրելով պատճառն։

Մետաղական երկաթով ջուր մաքրելու գաղափարն Պ. Tred. Abel ի ծնունդն է։ Թաւալական շրջան ունեցող զտիչ մեքենայն զլանածեւ աման մ'է, կրկին մէջը պարապ հորիզոնական յենարաններու վրայ յեցած։ Զտուելիք ջուրը այդ յենարաններուն միոյն մէջէն անցնելով կը մտնէ զլանածեւին մէջ եւ միւսէն գուրս կ'ելլէ։ Դլանտծեւն իր առանցքին վրայ յատուի կազմութեամբ մը կը թաւալի. մէջը զանազան ծուռ անջրապես կոսն երկայնքին վրայ։ Որչափ մեծ ըլլայ զտիչը այնչափ երկաթն աւելի պէտք է ըլլայ. քսանուչորս ժամուան մէջ 4000 քսուակուսի մնոր ջուր մաքրելու համար 2000 քիլո պէտք է հայուել։ Հուծուած երկաթն նշանակութիւն չունի։ իւրաքանչիւր լիար կրնայ մէկէ մինչեւ երկու հազարորդակրամ պարունակել։ Ելած ջուրն ուրիշ կրկին զափչ բնդունարաններէ կ'անցնի, որոց առաջնորդ մէջ գտնուած նիւթերն երկաթի լուծաւն կը նստացունեն, իսկ երկրորդն՝ մաքրու աւագ՝ երկար ժամանակ պահելով ջուրն՝ վճիտ կը հոսէ զուրս։

Քացախն փենական թրուտի (acide phénique) դեղքափ. — Քացախն իր դեղթափ առնել կը հրամայէ Պ. Carleton փենական թթուափ զէմ. երբ փենական թթուափ զափած մորթին կամ լորձնաթաղանթին վրայ քացախն հասնի։ թոյնին ազդեցութիւնն

բոլորովին կը չէղոքանայ : Բաւական է արտաքին փառձն համազուելու համար ներքնոյն : Եթէ մ.կը բարկ վենասկան թթուա իսմած ըլլայ դիպուածով՝ քացախը կէս առ կէս ջրով խանճելով՝ պէտք է իսկոյն խմցունել, եւ յետոյ ստամոքսն լուալ :

Փայտը կաշիի պէս կակինեցնել ու անկեզ ընել . — Փայտը անկէզ ընելու ու կտկզացունելու համար՝ կալիսնի տամնուլից երորդն կամ նաւորոնի քսաներորդ լուծումն տախտակինելու վրայ տարածելու է, կամ յաղեցնելու է յորդ լուտցմտմբ : Եթէ բարակ է տախտակը՝ կաշիի նման կը կակզանայ, եւ ամեն պարագայի մէջ կրակի կը զիմադրէ :

Մետաղի վրայ բուղք փակցունել . — Խանութներու կամ տուներու մէջ շատ անգամ զէնկի տուփերուն վրայ սոսնձով թուղթ կը փակցաւնեն, որ ժամունակ մը յետոյ ինքնիրեն կ'իյնայ : Սյդ սոսինձն ընդհանրապէս Գոլոնիայի մածոյցէ՝ ոսլայէ՝ ալիւրէ եւ կամ նման ուրիշ նիւթերէ կը ստարասառի :

Սոլիփ քամուքն որ տռատ է տմեն տեղ՝ կրնայ այդ անտեղութեան առաջն առնել : Պէտք է նախ մետաղն նաւորոնի լուծմամբ լուալ, ապա սոխի ջրով ծեփել այն տեղն ուր թուղթը կամ նկարը պիտի փակցուի, եւ յետոյ թուղթը ճնշելով փակցունել : Չորհարէն յետոյ թուղթը մետաղն հնար չէ բատճնել :

Զանազան տեսակ զգեստներու զերմապան զօրուքին . — Հատ Պ. Rubner ի փառձառութեան՝ մերկ մարմնոյն ջերմութեան կորսական չափն 100 համարելով՝ զանազան կերպառներու չափն այս է :

Բրդէ	Փլանէլ	81	չոր ատեն	132	թաց ատեն
»	ցանցահիւսք	80	»	124	»
Մետաքս	»	83	»	135	»
Բամսպակ	»	83	»	144	»
»	հիւսուածք	83	»	157	»



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԴՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն. Տես թիւ 13)

Իոկ Ս.սառւածարին մօրը գալով, ինքն ալ ի՞նչ արցունքներ չէ թափած, ինչ գառն հառաջանքներ չէ արձկած . բայց պատմութիւնը կը լոէ իրեն վրայօք. զիտենք միայն որ այն կինը՝ տամնընդինք տարի Ս.ստուծոյ զէմ կուռելէն և Օգոստինոսին սիրալ իրենինին հետ կապելէն ետեւ վերջադրէս կը յաղթուի . շնորհքը յաղթող կը հանդիսանայ. եւ այս վայրկեանը որ աշխարհային ոէրը իրմէ երես կը գարձնէ եւ զինքը ամօթադարա եւ առանձին կը թողու, յանկարծ երկնային սիրով վասուելով, կը փութայ կը քաշուի Կուսաստանի մը մէջ, եւ հոն կը կնքէ իւր կեանքը, թողութիւն իննզիկով Ս.ստուծմէ այնպիսի սիրա մը շղթայտկապ զերելուն համար, եւ տամնընդինք տարի ուշացնելուն համար այն յաղթանակն եւ վառքը զոր այնպիսի հանճարեղ հողի մը կը խստանար Եկեղեցւոյն «Ինձմէ աւելի առաքինի էր, կ'ըսէ սուրբ Օգոստինոս, եւ իւր զոհը այն աստիճան կտրճութեամբ եւ վեհանձնութեամբ կատարեց որ ես իրեն օրինակին հետեւելու ոյժ չունեցայ» Սրբուհի Մոնիգա կ'օրհնէ զԱստուած բոլոր հոգւոյն գօրութեամբը, եւ կը նկատէ ապագայն ասպահովագոյն եւ գոհ որտով մը. ի՞նչ ծանր զնով չգներ այն յոյոր զոր ունի հիմա Օգոստինոսի յաղթութեամնը վրայ իւր կրից զէմ. այնպիսի զոհ մը կատարելէն ետեւ. կը հասկնայ որ ուրիշ ու եւ իցէ զժուարութիւն արգելը պիտի չըլլայ ճշմարտութեան եւ առաքինութեան ճամրուն մէջ մոցնելու զանիկայ:

Իրօք ալ Օգոստինոսի կենացը այս շրջանին մէջ, ինչպէս փոթորկէ մը հաքը արեւու մէկ ճառագալթն երկրիս վրայ՝ այն-

աղէս խաղաղութեան նշոյլ մը կը փայլէ բոլոր անձին վրայ. կապերը խղուած եւ զոհը կատարուած է. ինչպէս նաւ մը՝ որուն մէջի ծանրութիւնները կը վերցուի, ասանկ ալ Օգոստինոսի հոգին իւր բնական վսեմութիւնը կը ստանայի Մայրն իրեն քովի է, եւ իրեն ալ ներքին ուրախութիւնն երեսին վրայ կը շողայ: Տարեկամները նմանապէս իրեն հետ բոլոր եռանդովնին փիլիսոփայական ուսմանց կը պարապին. եւ օր մը չանցնիր որ Ափրիկէն Օգոստինոսի հայրենակից մը չդայ, եւ իրենց երիտասարդ վարպետը կամ հին բարեկամը Միլան հանդիպելնուն վրայ չուրախանան. ինչպէս Հռոմանիանուն՝ այն հաւատարիմ եւ տուտածեան բարեկամն, որն որ անվերջանալի դատերու պատճառաւ մինչեւ Միլան եկած է, եւ ինչպէս ատեն մը՝ հիմակ ալ նոյն փափուկ սիրով Պատրիկոսի եւ Մանիգայի որդուոն իւր մեծ հարստութեամբն ոգնութեան կը համարի ինչպէս Ալիրիկոսն, որն որ արդէն ծանօթ է մեզի, եւ քիչ ատենէ ի վեր Օգոստինոսի հետ սերտ մտերմութեամբ կապուած է, պիտի տեսնանք թէ ինչ անուշ միխթարութիւն պիտէ պատճառէ իրեն, եւ ինչ կերպով պիտի յայտնէ իւր անկիղծ բարեկամութեան հաւատարիքը: Ինչպէս Նէպրիակոսն, որն որ Կարթագինէն, հօրը ընդարձակ կալուածները, տունը եւ նոյն իսկ մայրը թողած է իրեն հետ փելիսոփայութեան պարապելու նպատակաւ. տարիքով Օգոստինոսէն կրտսերագոյն, թափանցող եւ սուր խելք մը, իրեն պէս ալ ճշմարտութեան նտիսանձախնդիր, եւ Օգոստինոսին այլայլութեանցը ժամանակ արտումազին հառաջանքներ արձկող Նէպրիակոսն առանձին տեղի մ'ոնի Օգոստինոսին որտին մէջ: Ուրիշ քանի մը բարեկամներ ալ, ընդամենը եօթը կամ ուժ հոգի, մեծ մասը Ափրիկեցի, բոլորափոք ժողուած մի եւ նոյն ուսմանց կը պարապին: Գեղարուեսաները կը մշակեն, Սատուծոյ եւ հոգի ոյ մեծ խնդիրներու վրայ կը խօսակցին, անուրցներ կը հնարեն, եւ հնարեցին գեղեցիկ մը: « Քանի մը բարեկամներ միաբանած էինք, կ'ըսէ սուրբ Օգոստինոս, եւ ամենքնիս ալ այս աշխարհիս հոգերէն եւ վիշտերէն ձանձրացած, առաջազրեցինք որ ժողովրդեան ազմէնէն հեռանանք խաղաղ կեանք մը վարելու համարու Ըստ այնմ-որոշեցինք որ մեր պիտոյիցը համար ամէնքնիս ալ ամբողջ ունեցածնիս մէջտեղ դնենք, եւ ասանկով ընչից հաւասարութիւն ըլլալով՝ ընտանիք մը կազմենք, եւ մեր անկեղծ եւ հաստատուն բարեկամութեան միաբանութեամբը ստանանք այն ոյժն, որն որ կը վերցնէ մեր մէջէն ի-

մինս , քուկինդ ստացական գերանունները : Իւրաքանչյուրին ինչքն ամէնաւն ըլլայ , եւ ամէնուն ինչքն՝ իւրաքանչյուրին . մեր այս փոքրիկ բայց համամիտ միաբանութիւնը զրեթէ տառը հազզիէ կը բաղկանար , եւ ասոնց մեծ մտար հարուստ անձինք էին , մանաւսնազ Հոռմանիսանոսը , հայրենակիցո , եւ ի պղտիկոց մը-տերիմ բարեկամո , ինքն ալ այս խորհրդոյն զործադրութեանն ամենաայն սիրով կը հակի եւ . իրեն խօսքին ազգեցութիւնը մեր վրայ այնչափ զօրաւոր էր , որչափ որ հարուստութեամբ ամենք-նիս ալ կը զերազանցէր : Միալանութեան անդամներէն երկուքը ասրի մը մատակարարութեան պաշտօնը պիտի կատարէին , եւ մէկալնոնք նոյն տաենը խաղաղութեամբ եւ . սիրով իմաստա-սիրական ուսումնց պիտի պարագէին : »

Անաւասիկ Օգոստինոսին հնարած անուրջը . եւ միշտ այս եղած է ամէն երեւելի անձանց անուրջը . Պղատոն , Սոկրատէս , Պիտի թագորաս , Կիբերտոն , մէկ խօսքով այն ամէն միծ անձինք՝ որոնք իրենց մատաց բնական ճախութենէ զրյոււած կամ աշխարհ-քիս խոստմունքներէն ձանձրացտ , տունճնութիւն երազեր են ազատորէն ճյժմարիտ իմաստութեան ուսման պարագելու զիտ-մամբ : Հազար կերպով առաջարկուելէն , հազար անդամ վիճա-բանելէն ետեւ . կրնայ կարծուիլ որ վերջապէս այն անուրջը ի-րօք ալ զործադրուած ըլլայ : Բարեկամները պատրաստ զանուեր էին , ինչպէս նաև . վարպետնին , ստակն ալ պակաս չէր : Բայց երբոք խօսքը կանանց վրայ եկաւ , կ'ըսէ Օգոստինոս , ինչու որ մէջերնէս ոմանք կարգուած եւ ոմանք ալ կարգուելու վրայ էին , նոյն ընդ նոյն անուրջին վասաւոր անօթը ձեռքերնուս մէջ կոստեցաւ , Փշրեցաւ , եւ զատն կոկիծով մը կոտորուանքները ասզիս անդին յրտեցինք , եւ գարձենով մեր կինաց առաջուան թշուառ վիճակին մէջ բնակելու գատապարտուեցանք : »

Ստուգիւ այն անուրջն զործադրութեանն երկու էական բան կը պակսէր . ընափր եւ սիրով կապուած հոգիներու զեղե-ցիկ միաբանութիւն մը , որպէս զի կարենայ երկրային հոգերէն հեռու , սլանալ ազատորէն լուսաւորութեանց վերին յարկը . նախ հարկաւոր էր ողջախոհութիւն , որն որ կը պահպանէ՝ կը պաշտպանէ այն յարկին գուռը , եւ երկրորդ՝ Աստուածային սէրն , որն որ անոր պատերը հասաւատապէս կը հիւսէ : Քանի մը տարի ալ սպասենք , սուրբ Օգոստինոս այն անուրջը զարձեալ մէջտեղ պիտի հանէ . նոյն բարեկամները բոլորափքը ժողվելով , ինքը՝ միշտ իրենց վարպետն , օրէնքներ եւ կանոններ պիտի տայ ա-

նոնց եւ այն շարագրած կանոնը աշխարհքիս չորս կողմը տառածուելով, դարուց զարմանքը պիտի չարժէ : Եւ երբ Ս. Դոմինիկոս, Ա. Կայէդան, Սալէզեան Ս. Փրանչիսկոս պիտի գան սոյն օրինակ ընկերութիւններ հիմնելու՝ այնպիսի հոգևոց համար որոնք մտքուր, վեհանձն եւ աստուածային կեանք մը վարել կը ցանկան այս աշխարհքիս վրայ, ուուրբ Օգոստինոսի պիտի դիմեն, իրմէ փոխ պիտի ասնուն այն ընկերութիւններու կազմութեան կերպը, կարդագրութիւնն եւ կանոնները :

Սակայն աւազ, մարդկային սիրաը որչափ տկար է, եւ կիրքերն ընդհակառակն որչափ զօրաւոր են Օգոստինոս Աստուածատրին մօրմէն բաժնուելովը տարակոյս չկաց որ ամենամեծ զոհ մը ըրած էր ի նպաստ իւր նորածին հաւատաքին, եւ իրրեւ փոխարէն ընդունած էր իւր սրաին մէջ ճշմարտութեան եւ խաղաղութեան նշոյլ մը Բայց ինչ թշուառութիւն, որուն մտքէն կ'անցնի, ով կրնայ հաւատալ որ Օգոստինոս նորանոր ապօրինաւոր կապակցութիւններ վնասուելու ետեւէ է : Երկու տարի սպասելու համբերութիւն չունի այն աղջկան՝ որն որ առանձնութեան մէջ քրիստոնէալյայել սիրտ մը կը պատրաստէ իրեն, այնպիսի սիրտ մը որուն սիրոյ առաջին հաւատափին ինքը պիտի ընդունէլու Բայց ինքը՝ զգայարանաց գերի եղած, եւ սրտի կողմանէ նաև ներուղամութեան անտարժան, նոր կապակցութիւն մը կը գտնայ առաջինէն անարգազոյն, վասն զի այս անզամ վեհանձնութեան ողին ալ կը կորսնցունէ, եւ մէկ կողմէն այնպիսի բաժանմանէ մը վերջը կը յայտնէ աշխարհքիս իւր ապերաշտութիւնը, եւ միւս կողմէն՝ օրինաւոր ամուսնութեան մը առջին իւր անպատճութիւնը, ուստի այս նոր կապակցութեամբն երեքսատիկ ամօթով ամօթապարտ կը մնայ : « Ե՞՛ թշուառականս, կ'ըսէ, մինչեւ օրինաւոր ամուսնութեան օրը չկարենալով համբերել, կիրքերու գերի եղած, ուրիշ ընկեր մը վնտաելու ելայ, եւ կարծես թէ կամովին հոգւոյս հիւանդութիւնն աւելի ծանրացնելու համար այն ամօթալից հաճոյքներն առաջ առանիլ ուղեցի մինչեւ խոստացուած ամուսնոյս գալուստը : Այսպիսով այն առաջին բաժանման ժամանակ ընդունած վէրքս՝ որն որ զեռ գոցուած չէր, նորանոր սաստիկ ցուերով աւելի բացուեցաւ, եւ բացուելովը՝ հոգւոյս առողջանալուն վրայ ունեցած յոյս բոլորովին մարեցաւ : » (Նարայարելի)

ԿՈՄԻՏԱՍՈ Ա. ԱՍԿԵԱՆ

ԱՌ ԶԵՌ Ն

ԲԱՐԱԳԻՐՔ

ՀԱՅԵՐԵՆ-ԳԱՐԱԵՐԵՐԵՆ

Կոր տաղազրութիւն (երկրաբարդ)

Առաջին համար համար առաջին
առաջին քան 50000 բամ, ոճ եւ այլն,

Մայն օգտակար գործ՝ կը բովանդակէ հայերենի ընթացիկ
բոլոր բառերէն զատ՝ զիտական և արուեստական բազմաթիւ
բառեր, ոճեր և ասացուածներ, իրենց զազդ. թարգմանու-
թեամբն Բառից զանազան աստիճերը բացաբառած են բազ-
մաթիւ օրինակոք:

Գործոյն վերջն աւելցուած է զազդը թեզուի անվանոն և
պակասառոր բայցից պարզ ժամանակներու ցանկն հանդերձ
պիտանի եւ կարեւոր ծանօթաւթեամբը էջ իրը 1000, ընտիր
թաղթի, մաքուր տպազրութիւն:

Գին	զօրաւոր քաղաքնել զահեկան	25
	լաթակոզդ	» 27
	կիսուկաչի	» 32

Կեզրոնառելիքն է Յ. ՄԱՏԹԵԱՍԵՍԵՆ, վաճառառուն, թիւ
27, Ֆինձանքյար, Կ. Պոլու Կը զանուի Պ. ՊԱԼԵՆՑԻ եւ
բոլոր հայ զրաքանակաց քով, ինչպէս նույն Բերտ, Մեծ փո-
ղոց, ՎԱՅԱՐ և ՔԱՅԱՐ զրաքանականցները, եւ Պայտիա
Մահմատիկ ճառուկով, թիւ 42, ԹՈՄՈՒ և ԸՆԿ. թղթո-
վաճառանոցն:

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի ամպամ կը հրատարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
կ. Պօլսոյ համար 40 դահեկան:
Դաւառաց եւ օտար երկիրներու համար
բորբագի ծախըն ի միասին հաշուելով 50 . . .

Խորաքանչիր թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա , Եկղի Փողոց
Թիւ 1 , որը պետք է դիմել բաժանորդագրաւթեան եւ քերթին
վերաբերեալ այլ ամենան խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارت جلیله سنك رخصته طبع او لنشردر